

ցողութեան մագնիսացած բռլոր ասեղները :

Մեր ժողովուրդի բնազդային ողջմտութեան լսելիքին չեն խօսիր այնքան քաղաքականութիւնը, ընկերացին անվտանհելի վարդապետութիւնները, և անիկա, իր մեծ զանգուածին մէջ, անհաղորդ կը մնայ այդ կարդի կազմակերպութիւններու, և սակայն կը տարուի անոնց կենսունակ և յօդնիւ չգիտցող արտայայտութիւններէն, կը հրապուրուի անոնց տեսական և յամառ ճիգերով, և իրեն ներքին համոզումներուն հակառակ, համակրութիւններ կը շինէ անոնց հանդէպ, պարզապէս ապրելու և գործելու խարկանքը տալու համար իրեն. և ամէնքս դիտենք թէ մեր մէջ ոմանք որչա՞փ վարդպետ ևն ժողովուրդի ամէնէն ընտանի սէրերն ու զգացումները շահագործելու ի նպաստ իրենց տեսակետներուն: Պէտք է ուժի այդ հոսանքը դարձնել բռւն իսկ իր օրինաւոր հունին, Հայ Եկեղեցին ու ղըպրոցին. որոնք, հակառակ ամէն բանի, կը մնան ժողովուրդը իրենց քաշող ամենէն միծ սէրերը:

Գործի՛ ուրեմն, Եկեղեցականն ու աշխարհականը, հայ կինը և հայ մայրը, մէծն ու պղտիկը, փրկելու համար բարոյականը, կրօնքն ու Եկեղեցին: Գործը որչա՞փ ղըժուար, նոյնքան գեղեցիկ և փրկարար է իր հետեանքներով. Ամէն հայ Եկեղեցի պէտք է ունենայ իր ուխտալներու մասնածիւղը, ամէնքը նուիրուած միւնոյն նպատակին, որոնց ամբողջութիւնը պիտի կազմէ և Հայ Եկեղեցիի զաւակներու միութիւնը: Ասիկա պիտի ունենայ տարեկան իր թեմական և ընդհանուր համագումարները, որոնք պիտի գան ճշգել, երեան եկած պարագաներու թելադրութեան տակ, գործունէութեան տեղական և ընդհանուր զիծեր և ուղղութիւններ: Կազմակերպական խանդակառութիւնները և պիտի աւելցնէ կատարուած գործին և ձեռք բերուած արդիւնքին հմայքն ու գեղեցկութիւնը: Եւ Ազգը բովանդակ, սփիւռքի մէջ, պիտի ունենայ մտածող զրոյս մը և մարտին մը, ազրիւը ուժեղ և կորովի գործունէութեան մը:

Գործինք ու չպիտի զջանք:

Դ. ՄԽԱԼԵՍՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՌԱՎԵՆՆԱՅԻ ԵԿԶԱՐՔՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԻՍԱՀԱԿ ՀԱՅԿԱԶՆ

Կիւրեղեան Բրօֆ. Լեւոն Վիրզիլեան ծառ խորագրով երկու յօդուածներ գրած է 1932 Հոկտ. և Նոյ. թ. 10-11 և Դեկտ. թ. 12 Բազմակիպին մէջ, Վիրզիլիոսի մասին տալով շահեկան տեղեկութիւններ եւ այդ առթիւ մէջբերելով հայոգիտական ծանօթութիւններ. կը յիշատակէ ի մէջ այլոց, Ռավեննայի Եկղարքութիւնը և անոր եկղարքներէն նշանաւոր Հայկազն իսահակը, որուն տապանագիրն ամբողջութեամբ կուտայ թարգմանելով զայն յօւնարէնէ. Աղյարաց թէրթն ալ 12 և 13 Յունուար 1934, Հրակ ստորագրութեամբ երկու յօդուածներ կը հրատարակէ «Ճարտարապետական Փրօֆէսորը» մակագրութեամբ, գըրախօսելով Վիրզիլեան երկնազարանակը անուամբ զիրքը. հայագիտական պատմական ծանօթութեանց հետ կը յիշէ Հայկազն իսահակը արտագրելով նաև անոր տապանագիրն թարգմանութիւնը, և այս առթիւ գնահատական ժողերով Բրօֆ. Կիւրեղեանի գործին զրական ու հայոգիտական արժեքը կը բացատրէ:

Մենք ալ կը ձայնակցինք Հրաբետի այս տողերուն եւ առիթէն օգտուելով կը փափաքինք Ռավեննայի Եկղարքութեան մասին պատմական տեղեկութիւններ տալ եւ Իսահակ Հայկազնի վերաբերութեամբ տըրուած հարեւանցի ծանօթութիւնները ընդլայնել, ճանչչնել ինքնութիւնը եւ անոր Եկղարքութեան օրով պատահած կարեւոր գէպքերը յիշատակել, ու յօդուածիս վերջը կցել անոր փառաւոր շիրմին արձանագրութեան թարգմանութիւնը:

Ռավեննայի Եկղարքութիւնը պաշտօնական անունն է Իտալիոյ այն մասին որ կ. Պոլոսոյ կայսերաց հպատակութեան տակ կը մնար Զ. զարու կէսէն մինչեւ Բ. զար: Այս ստացութեանց քաղաքային եւ զինուրական գլուխն էր Եկղարքը, որ կը նըստէր Ռավեննայի մէջ: Քաղաքին ըրջակայ երկիրը արդի Վենետիկի հարաւային սահմանէն մինչև Ռիմինի մօտ՝ Պենտէպոլիսէն սկսելով ուղղակի իր վարչութեան տակ

էր և կը կազմէր Եկղարքութեան սահմանը: Միւս գաւառները կը կառավարուէին զուցերու և զինուրական դատաւորներու միջոցաւ, տիտղոսներ զոր ընդհանրապէս, բայց ո՛չ միշտ, կը կրէին միևնոյն անձերը: Բայց որովհետեւ ամէնքն ալ ենթակայ էին այս իշխանութեան՝ կը վերաբերէին Ռավինայի Եկղարքութեան: Այս տիրակալութեանց սահմանները կը զանազանէին, համաձայն բազուուրութեանց կայսերական իշխանութեան՝ Լոմպարտացիներու հետ իր երկար պայքարներու ժամանակ: Արկիլիա կը կազմէր բաժանեալ կառավարութիւն մը: Քորսիքս և Սարտենիս կը վերաբերէին Արքիկէի Եկղարքութեան: Խտալական գաւառին Եկղարքութեան վերացուիլ յառաջ եկած էր կայսերերուն կողմէն Լոմպարտական արշաւանքներուն պատճառաւ՝ որ սկսան 558ին, ինչպէս նաև իրենց ներգաղթը: Լոմպարտացիները Իտալիոյ մէջ բացին անկիւն մը: Անոր հիմը Վենետիկի մէջ էր, եւ սուր ծայրը կը հասնէր Տիբեր: Յաղթութեան շատ կանուխ օրերէն տարածուեցան դէպի հարաւե հաստատուեցան արզի Նաբոլիի թագուրութեան Spoletum եւ Beneventumի դըքսութեանց մէջ: Այս կերպով անոնք Խտալիոյ կայսերական կոմ Բիւզանգական ըստացութեանց մէջ մտան: Ներքին կողմները պահելով իրենց իշխանութեան տակ, իսկ ծովեղները թողլով կայսերական իշխանութեանց: Այս պատկերը, սուկայն, երկու լուրջ բացառութեանց ենթակայ է: Երբ Լոմպարտացիները տարածուեցան՝ ծովերգի շատ մը տեղերու ստացութեանց մէջ մտան: Այնպէս որ կայսերական հոգերուն զօտին կը տարածուէր Ազրիականի Ռիմինիէն մինչեւ Տիբերի բերանը, պարփակելով Բերուժիոյ և Հռովմի գքսութիւնները, և որ կը ծառայէր միացնել Ռավինայի ամբողջական հոգերը Նաբոլիի գըքսութեան հետ: և Լոմպարտական տիրապետութիւնը երկուքի կը բաժնէր. հիւսիսի թագաւորութիւնը եւ Spoletumի ու Beneventumի հարաւային գքսութիւնները: Արդի խուզարկութեանց համաձայն, Եկղարքութեան կազմակերպութիւնը կատառուած է Մօրիկ կայսեր ժամանակ (582-602), երբ կայսերական կառավարութիւնը պէտք տեսաւ կատարելու նոր եւ երկար

պայքար մը: Զ. դարուն վերջերը Եկղարքութիւնը կը պարփակէր իսթրիան, Վենետիկի ծովային մասը իրը անջատ ներքին կողմերէն՝ որ Բավիոյ Լոմպարտական թագաւորներուն տակ կը զանուէին, բուն Եկղարքութիւնը կամ Առենին արեւելեան կողմի վրայ Ռավինայի Պալապրիա, Պինտէպոլիս, Ռիմինի ծովեղերքէն, Անգոնա ներքին կողմերու լեռներով, Հռովմի գքսութիւնը, Նաբոլիի ծովեղերքը, արդի Գալապրիան և Լիկուրիա: Լոմպարտական շարունակական յարձակումներու հետեւանքով 640ին Լիկուրիան ծովեղերքները կ'ենթարկուին Լոմպարտական իշխանութեանց եւ կը գաղրին կայսերական ստացուածք ըլլալէ: Մէկ դար յետոյ Եկղարքութիւնը մհծապէս կը փոքրանայ, որչափ որ կայսերական պաշտօնական ներգաղթը՝ պահելով եւ փոխանցելով ունունները երբ ստացութեան իրականութիւնը կորսուած էր: 740ին Եկղարքութիւնը կը բովանդակէր իսթրիան, Վենետիկը, Ֆէրրարա, Ռավինան, Պինտէպոլիս, Բերուզիա, Հռովմի, Նաբոլիի ծովեղերքը, «Խտալիոյ գաւառին» այս մասերը որ Յուստինիանոսի կողմէն գրաւուցան, գրեթէ ամէնքն ալ կորսուած էին, ամենէն վերջն ալ 750ին Ռավինան զըրաւուած էր ապօտամբութեամբը պային՝ որ բաժնուեցաւ կայսրութենէն պատկերամբաներու բարեկարգութեան պատրուակին տակ: Կարոլոսնեան Բերէնի միջամտութիւնը՝ զոր պապէրը հրաւիրեցին պաշտպանելու եւ նմանապէս տրեւելեան կայսերաց դէմ, Եկղարքութեան վերականգնումը անկարելի կը գարձնէ: Ան կ'աներեւութանայ, և կայսերական ստացութեանց փոքր մասերը Նաբոլիի և Գալապրիայ կողմերը, կ'անցնին Արկիլիոյ պատրիկինոյ իշխանութեան տակ, եւ երբ Արկիլիան արարներէն կը գրաւուի Ժ. դարուն, անոնք կը միացնուին Գալապրիայ և Լանկոպարտիոյ: Իսթերիան կը կցուի Դոլմագիոյ: Եկղարքութիւնը իր ներքին պատմութեամբ ենթակայ եղած է այն ազգեցութեանց որ, ինչպէս ամէն տեղ, կեզրոնական և արեւմտեան Եւրոպիոյ մէջ, վերջապէս՝ առաջնորդեցին միապետութեան ըստարաքանակութիւնը եւ աւատականութիւնը

հաստատութեան։ Բայլ առ քայլ, եւ կ. Պոլսի կայսերաց ջանքերուն հակառակ, կայսերական մեծ պաշտօնակալները հողատէրեր զարձան, հողի սեպհականատէրերը — ազգակից կամ ընկերներ նոյն պաշտօնականներուն — կայսերական վարչութեան մէջ մտան. մինչ Լոմպարտացիներու դէմ կայսերական հողերու պաշտպահութեան համար հարկ անհրաժեշտ էր կազմել տեղական զինուորական զունդեր որ առաջին առթիւ պիտի միւնացին կայսերական բանակներուն. բայց անոնք աստիճանաբար անկախութիւն ձեռք բերին ։ Այս զինեալ մարդերը կը կողմէին *exercitus romanus militiacis*, որոնք նախարարականերն էին միշտին զարու խտալական քաղաքներուն։ Եկղղաքութեան միւս քաղաքները կողմակերպեցան միենոյն կաղապրով։ — Diehl այն կարծիքէն է թէ *exercitus*ները կազմուած են հին սեպհականատէրներէն, կամ հողատէրներէն եւ ազատ քաղաքացիներէն, որ աւելի նուազ աստիճան ունիին քան ծերակուտականները։ Մեծ հողատէրները որ զարձան աւանդական լորսեր, և փոքր ազատորեարները անկախ ազնուականներ եղան, կայսերական վարչութիւնը կարատեցին, և պատրաստեցին ճանապարհը Եկղղաքութեան վերջական քայլայման։ (Տե՛ս *The Encyclopaedia Britannica*, vol. 21, ԺԳ. Տպ. էջ 927)։

Իսահակ Հայկազն. — Ռազեննայի հայեկարք՝ Հայկազն Իսահակի ինքնութիւնը ցարդ չէ ճշգուած. Բիւզանդական պատմութեան մէջ, իբր հայ, յոյտնի դէմք մը, և կարող զօրավար ու ճարտար վարիչ մը եղած է, 617 էն սկսելով 18 տարի Ռազեննայի Եկղղաքութեան կարեւոր պաշտօնը կատարելով։ Lebeau իր *Histoire au Bas-Empire* գործին մէջ ունի կարեւոր տեղեկութիւններ Հայկազն Իսահակի Եկղղաքութեան մասին. նոյն գործին մէջ Saint-Martin հայագէտը, արեւելեան պատմիչներուն համաձայն, ամբողջական ուղղութիւններ կատարած է կարեւոր յաւելումներով. նոյն հայագէտն է որ ծանօթապրած է թէ (Հատ. ԺԱ. էջ 19), և Իսահակ կամ Սահակ անձնաւորութիւնը ծանօթ է իր շիրմին վրայ գրուած տապանագրով որ տակաւին կը մնայ Ռազեննայի St. Vital եկղղաքիմին մէջ։ Այս շիրմը կանգնած է իր կինը Շուր-

շան։ Անկէ յայտնի կ'ըլլայ թէ օտն հայմ'է և աղնուական զարմէ», «Հայաստանի գեղեցիկ զարդն էր»։ Այս արձանագրութիւնը աւելին կ'ըսէ թէ ան զանակից էր թագութրաց, այսինքն անտարակոյ «Հերակլի» և անոր արքայազուն որգուց հատու։ Այս արձանագրութիւնը գարձեալ կը հասկանք թէ ան 18 տարի Եկղղաք եղաւ։ Արձանագրութիւնը տաղաչափեալ է, որ Արեւելեան զործերուն մէջ ծանօթ չէ։ Ան կը վերաբերէ Կամարական նախարարութեան, որուն մասին առիթ պիտի ունենանք յաճախիսուիլու։ Կամարական նախարարութիւնը Արշակունի ցեղին ճիւղերէն մին էր։ Հայադէտին այս տողերը կոտարեկալուպէս կը պատկերացնեն Հայկազն Իսահակի ինքնութիւնը՝ բատ վերլուծման անոր տապանագրին։ Իսահակ Հայկազնի մասին զրած է նաև Հ. Յ. Աւգեր (*Բազմավիկ*, 1 Յունուոր, 1910, Թ. 4, էջ 145—152), և ներսէս և Սահակ իշխանապետք Իսալիոյ խորագրով. մինք միայն Հայկազն Իսահակի մասին խօսք ունինք. Հ. Յ. Աւգեր Սահակի զամբարանին միջին կողը և երկու ծայրերը լուսանկարած ու զրած է իր յօղուածին մէջ. այս երկու լուսանկարներէն յայտնի կ'ըլլայ զամբարանին գեղեցկութիւնն ու ճարտար յօրինուածքը. չէ զրուած տապանագրին արձանագրութեան կամ յունարէնը և կամ հայերէն թարգմանութիւնը։ Հ. Յ. Աւգեր Իսահակ Հայկազնի կեանքին կը յիշէ Ելեւթերիսի և Մօրիկ զիւանապետին ընկառումը և անոր միջոցաւ ձեռք բերուած Իսալիոյ խաղաղութիւնը, և Լոմպարտացիներու հետ կնքուած համաձայնութեան դաշինքը։ Ի վերջոյ կ'աւելցնէ թէ օտեղական աւանդութիւնը մը ժողովրդեան մէջ զեռ կը շարունակէ կոչել զինքը սուրբ. բայց ինչ հիմամբ՝ անձանօթ է մեզ։

St. Martin հայագէտը Իսահակ Հայկազնին Կամարական նախարարութեանէն սերիւ կը հասկնայ հայ եկղղաքին տապանին արձանագրութեան իմաստէն։ հայ պատմութեան մէջ չենք հանդիպած ո՛ւ և է տեղեկութեան մը անոր անձին կամ ինքնութեան վերաբերմամբ. բայց արդեօք հայոց աշխարհին մէջ հաստատուած սրբավայրերը չունին ո՛ւ և է արձանագրութիւն մը որպէս կարելի ըլլար իրազեկ ըլլալու այդ աղնըւազարմ Եկղղաքին սերուղին և որ վաւե-

րացուած պիտի ըլլայ անոր չիրմին արձա-  
նազրութիւնը։ Աչքի առջեւ ունեցանք  
Տօքթ. Հ. Սահակ Կողեանի Կամսարա-  
կանները վերնազրով պատմական ուսում-  
նասիրութիւնը ուր (էջ 137) կը կարդանք  
Բագարանի եկեղեցին արձանազրութեան  
ընդօրինակութիւնը։ Բագարանի կը գտնը-  
ւէր Արշակունեաց զաւոսին մէջ՝ Ախուր-  
եան գետին վրայ, ճիշդ Կամսարականնե-  
րուն կեղբոնը։ Նոյն արձանազրութիւնը  
ընդօրինակած են Մատ, Օրբելի և վերջա-  
պէս Աշրջինովակի (Հոյկ. ձար. Ա. 33).  
Դժբաղդաբար արձանազրութիւնը «չափա-  
զանց փճացած, թերի և խառնաչփոթ և ե-  
կեղեցին գօտեձեւ պատած է»։ այդ փճա-  
կով կ'ընդօրինակենք հոս։

Արեւմտեան կողմ. օերեսուն և յորրորդ  
ամի լորուսիայ արժայիւ... կը ճիմարկէ ե-  
կեղեցիս Բուտ, և անոր մահէն ետք Աննա-  
ամուսինը կ'աւարտէ զայն։

Արեւելեան կողակ. և... ի Մարծանու-  
րեան վարագիւրոցի հայոց Ասպետի Յառուեղաման  
Տերութեան Վանամայ ի հոգարանուրի...»

Հիւսիսային կողակ. «Երկան որդույ եւ-  
սերկայ կամսարականի Աշանուշայ Գրիգորի  
Վանանդացոյ դասեր Աննա, և որդեակի Պու-  
ահան Հրահան և Տիառանդ Դիմոյ Սահակի  
Ռանասի Շուշան յիշեցի ած և ողորմնեցի։  
Յայտնի է թէ Բագարան՝ եկեղեցին շի-  
նուած ժամանակ պարսկական տիրապե-  
տութեան տակ էր. այդ պատճառաւ կը  
յիշուի Խոսրով. արձանազրութեանս խառ-  
նաչփոթ և թերի վիճակին համար չէ կա-  
րելի շատ ճշումներ ընել՝ եւ լեզուական  
սխալներն ալ աւելի կը բարդացնեն ար-  
ձանազրութեանս լուծումը. բայց արձա-  
նազրութեանս մէջ բան մը որ շատ որոշ  
է Հայկազն Սահակի եւ անոր կնոջ Շու-  
շանի անուններն են, որ՝ իբր կամսարա-  
կաններ, արձանազրուած են. Հ. Կողեան  
կը գրէ (էջ 139) «Պալուստ Տէր Մկրտիչ-  
եան արձանազրութեանս մէջ յիշուած Սա-  
հակը, փեսայն Աննայի եւ ամուսին Շու-  
շանայ, կամսարական կը համարիս։ Պար-  
ձեռլ (էջ 144) «արդեօք ասոնց կարգէն էր  
Բագարանի Սահակ Գեռահասը, զոր Գո-  
լուստ Տէր Մկրտիչեան կամսարական հա-  
մարեցաւ։ Պատմական ազրիւները բա-  
ցարձակապէս լուռ են դժբաղդաբար»։ Հ.  
Կողեան՝ հանգուցեալ բազմահմտւար բանա-

սէր եւ հոյագէտ Միաբան Գալուստ Տէր  
Մկրտիչեանի վերի բացատրութիւնները կը  
նկատէ «հանճարեղ ենթագրութիւն մը»,  
բայց, կ'ըսէ, «չի լուսաբաներ տանուաթի-  
րութեան հարցը», բայց, կը կարծեմ թէ՝  
լիովին կը բացատրէ Հայկազն Խահակի  
կամսարական ըլլալը։ Բագարանի արձա-  
նազրութիւնը թէն խառնաչփոթ, թերի և  
սխալաշատ, բայց անոր վերջին անուննե-  
րով Սահակ եւ կինը Շուշան շատ մեկին  
կերպով կը հասկցուին։

Բագարանի եկեղեցին շինութենէն  
յետոյ է որ Հերակլ կը տիրապետէ այս  
կողմերուն և 629ին, Բիւղանդիոն՝ Խաղա-  
ղութեամբ իր տէրութիւնը կը տարածեր  
մինչեւ 591ի սահմանագիծը։ Եւ գարձեալ  
նոյն եկեղեցիին շինութենէն վերջն է որ  
հուանարար Հայկազն Խահակ եւ կինը  
Շուշան կը մտնեն Բիւղանդական կայս-  
րութեան ծառայութեան մէջ եւ յաղթա-  
կան Հերակլ կայսեր զնահանանքովը, Խ-  
ահակ կ'ընտրուի Ռավեննայի եկղաք՝ և  
այդ պաշտօնը 18 տարիներ կը վարէ միծ  
կարողութեամբ եւ կայսեր ու անոր որդ-  
ւոց սէրն ու համակրանքը կը վայելէ, եւ  
անոր մահուանէն յետոյ իշխանազարմ կի-  
նը Շուշան՝ անոր ոսկորտիքը ամփոփել  
կուտայ Ռավեննայի St. Vital եկեղեցին մէջ՝  
գերեզմանին վրայ կոնդնել տալով զեղա-  
քանդակ շիրիմ մը իմաստալից տաղաչափ-  
եալ արձանազրութեամբ մը, որուն Բրոֆ. Լ.  
Լիւրեղեանի կատարած հետեւել թարգմա-  
նութիւնը միծ հաճոյքով կը զնենք ստորի։  
«Հոս կը հանգչի այն որ արի զօրակար

հանդիսացաւ

Անվանգ պաշտպանելով Հովկմն ու Արեւմուսը  
Խաղաղակ իշխաններոյ տանեւուր տարի  
Խահակ արքաներու մարտակից

Վասնի հայ եր նա, ազնուական զարուհի։  
Երբ փառի մէջ մասաւ ան, իր լորպիկցն  
Խմասուն Շուշան, ողջախոն տարակի մ'  
հանդոյն

Անդադար կը հնձեր, զրկուած իր այրեն,  
Այր՝ որ քրիստոնակ փառ շաննցաւ  
Արեւելի եւ Արեւմուսի մէջ,  
Զի պէտն եղաւ Արեւելեան եւ Արեւմեան

բանակին»։

Մկրտիշ եղաւ. ԱղԱհնոինեի